

**ՄԱԿ.Ի ՅՈ.ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹԵԱՆ  
ԾՆՆԴՈՑԸ**

1967-ին, ՄԱԿ.Ի Տնտեսական եւ Ընկերային Խորհուրդը իրեն ենթակայ Մարդկային իրաւանց Յանձնաժողովէն պահանջեց որ նոր ուսումնասիրութիւններ կատարուին Ցեղասպանութեան հարցին մասին, նկատելով թէ 1948-ի Ցեղասպանութեան պայմանագրութեան որոշ յօդուածները ժամանակավրէպ դարձած էին եւ բարեփոխումի կը կարօտէին։

Այս Մարմինը, իր 10 Հոկտեմբեր 1967-ի 20-րդ նիստին, կը վճռէր իր թիւ 8 որոշումով՝ տեղ տալ Ցեղասպանութեան ոճիրը պատժելու եւ արգիլելու հարցին։ Առ այդ, կ'որոշուէր յատուկ տեղեկաբեր մը նշանակել։ 2 Մարտ 1969-ին, Յանձնաժողովը նկատի առնելով վերոյիշեալ որոշումը, ՄԱԿ.Ի Տնտեսական եւ Ընկերային Խորհուրդին կը յանձնէր բանաձեւ մը, որպէսզի իրենց Մարմնին որոշումը վաւերացուի։ Միաժամանակ կը թելագրէր որ տեղեկատուն ՄԱԿ.Ի Մարդկային իրաւանց Յանձնաժողովի անդամներէն ընտրուէր։

ՄԱԿ.Ի Տնտեսական եւ Ընկերային Խորհուրդը, 6 Յունիս 1969 թիւ 1420 որոշումով, զայն վաւերացուց եւ իրաւասութիւն տուաւ իր անդամներէն մէկուն, որ իբր տեղեկաբեր՝ սոյն հարցը ուսումնասիրէ։ Տեղեկաբերին նշանակումը շրջան մը յապաղելէ ետք, ՄԱԿ.Ի Մարդկային իրաւանց Յանձնաժողովը իր 24-րդ նիստին, որ կայացաւ 18 Օգոստոս 1971-ին, միաձայնութեամբ տրուած իր թիւ 7 որո-

շումով, որպէս տեղեկաբեր նշանակեց Ռուանտացի մասնագէտ Նիկողեմ Ռուհաշխանքիքօն, խնդրելով անկէ որ 25.րդ նիստին իր սկզբնական տեղեկագիրը ներկայացնէ:

Ռուհաշխանքիքօ 23 Մայիս 1972.ին կը ներկայացնէր իր սկզբնական տեղեկագիրը<sup>(1)</sup>, ուր ոչ մէկ յիշատակութիւն կար 1915-1923 Հայոց վրայ գործադրուած Յեղասպանութեան մասին: Օգոստոս-Սեպտեմբեր 1972.ին, ՄԱԿ.ի Մարդկ. իրաւանց Յանձնաժողովին ենթակայ եղող Խտրականութեան Կանխարգելումի եւ Փոքրամասնութիւններու Պաշտպանութեան Ենթայանձնախումբին մէջ, Ռուհաշխանքիքօյի սկզբնական տեղեկագրին մասին վիճարանութիւններ եղան: Ենթայանձնախումբի որոշումով, որոշուեցաւ որ, ի միջի այլոց, տեղեկագիրը ընդգրկէր պատմական բաժին մը: Յաջորդ տեղեկագրին մէջ<sup>(2)</sup>, որ կը կրէր 25 Յունիս 1973 թուականը, 30.րդ պարբերութիւնը յատկացուած էր Հայոց վրայ գործադրուած Յեղասպանութեան<sup>(3)</sup>:

Արդ ի՞նչ պատահած էր, որ Հայերն ալ յիշուած էին հոն:

Տողերս գրողը, իբր գլխաւոր առնչակից, ստորեւ մանրամասնօրէն պիտի պարզէ 30.րդ Պարբերութեան Ծնընդոցը, Պատմութեան համար:

\*

1972ի ամրան, Օգոստոս 11-Սեպտեմբեր 24, արձակուրդով Լոնտոն էի: Կարգադրած էի, որ Պէյրութի հայթերթերը հոն առաքուէին: Հոն, Պէյրութի Ազդակ օրաթերթի 4 Սեպտեմբեր 1972.ի թիւն մէջ, զիս հետաքրքրող տեղեկատրութիւն մը կարդացի: Ազդակի խմբագրութեան յղուած հեռագրով մը նիւ եռքէն, ծանօթ լրագրող Լեւոն Քէշիշեան «Յեղասպանութեան մասին ներկայացուած տեղեկագիր մը,

1. Սկզբնական տեղեկագրին թիւն էր E/CN.4/Sub.2/L.565:

2. 30.րդ Պարբերութիւնը պարունակող Յառաջդիմութեան Տեղեկագրին թիւն էր E/CN.4/Sub.2/L.583:

3. Լեւոն Քէշիշեան, «Հայկական Յեղասպանութիւնը եւ ՄԱԿ.ի Մարդկային իրաւանց Յանձնաժողովի Մարտ 6.ի նիստը», Ազդակ օրաթերթ, Պէյրութ, 1 Յուլիս 1974, թիւ 98 (12874):

որ չի յիշատակեր Հայկական Զարդերը, մերժուած է Միացեալ Ազգերու Ենթայանձնախումբին կողմէ» խորագրին տակ, կը տեղեկացնէր հետեւեալը. —

«Յեղասպանութեան կանխարգելման եւ Փոքրամասնութիւններու Պաշտպանութեան ՄԱԿ.ի Ենթայանձնախումբը պարտականութիւնը տուած էր Ռուանտացի Նիկողեմ Ռուհաշիանքիքոյին, իբրեւ զեկուցաբեր՝ ուսումնասիրութիւն մը պատրաստելու Յեղասպանութեան մասին: 27 էջերէ բաղկացած տեղեկագրին մէջ, ոչ մէկ յիշատակութիւն կայ Հայերու մասին, մինչդեռ ամբողջ գլուխ մը յատկացուած է Յեղասպանութեան երեւոյթին:

«Ենթայանձնախումբը, որուն անդամ են նաեւ Եգիպտոսի եւ Իրաքի ներկայացուցիչները, խստօրէն քննադատեց այս թերի ուսումնասիրութիւնը եւ մերժեց զայն: Բազմաթիւ Հայեր բողոքներ ներկայացուցած էին ՄԱԿ.ի Ընդհանուր Քարտուղար Քուրթ Վալդհայմին, Հայոց զգացումներուն հասցուած այս վիրաւորանքին համար: Այդ պատճառով, ափրիկեցի մասնագէտին ուսումնասիրութիւնը չընդունուեցաւ եւ Ենթայանձնախումբը իրմէ պահանջեց, որ նոր տեղեկագիր մը պատրաստէ:

«Հայերու մոռացութեան տրուելուն գլխաւոր պատասխանատուն՝ ՄԱԿ.ի թուրք պաշտօնեաններէն մէկն է, . . .»<sup>(4)</sup>:

Լուրը լրագրական ոճով տրուած էր: Ճիշդ էր, որ Ռուհաշիանքիքոյի սկզբնական տեղեկագիրը չէր նշած Հայոց վրայ գործադրուած Յեղասպանութիւնը, սակայն մերժուած չէր: Ենթայանձնախումբը, իր 658.րդ եւ 659.րդ նիստերով, նկատի առած էր նախնական տեղեկագիրը, ապա իր Դ.րդ որոշումով խնդրած էր Ռուհաշիանքիքոյէն շարունակել իր ուսումնասիրութիւնը եւ 26.րդ նստաշրջանին ներկայացնել «յառաջդիմութեան տեղեկագիր» մը (progress report), նկատի առած 25.րդ նստաշրջանի ընթացքին արտայայտուած տեսակէտները, որոնցմէ մին էր՝ պատմական բա-

4. Ազդակ օրաթերթ, Պէյրուք, 4 Սեպտեմբեր 1972, թիւ 152 (12329):

ժին մը ընդգրկելու թելադրութիւնը:

Վերի հեռագրալուրին ընթերցումը այն տպաւորութիւնը կու տար, թէ Հայոց Յեղասպանութիւնը չյիշատակելուն համար է որ տեղեկագիրը մերժուած էր, ինչ որ իրականութեան չի համապատասխաներ: Նմանապէս, Եգիպտոսի եւ Իրաքի հոն յիշատակուիլը որեւէ կապ չունի Հայոց անտեսման կամ նկատի առնուելուն մէջ: Խսկ «բազմաթիւ Հայեր(ու) բողոքներ(ը)» դարձեալ իրականութեան չեն համապատասխաներ: Նոյնինքն Լեւոն Քէշիշեան *The Armenian Weekly* 8 Փետրուար 1973·ի թիւին մէջ կատարած իր պըրպղտումներէն ետք՝ ճշդած էր, թէ «բողոքները շատ քիչ էին»:

Յամենայն դէպս, երբ լուրը կարդացի, զգացուած՝ որ Հայերս չէինք յիշատակուած Ռուհաշիանքիքոյի տեղեկագրին մէջ, Յատուկ Զեկուցաբերին անձնական նամակ մը յդեցի Լոնտոնէն (14 Սեպտեմբեր 1972·ին), ուր կը գրէի.—

14th September, 1977

Mr. Nikodem Fleuhashenliko,  
Poland Delegation,  
United Nations Headquarters,  
NEW YORK, U.S.A.

Dear Sir,

Whilst in London, I read a newspaper report that the United Nations Sub-Committee on the Genocide Convention and minorities, had entrusted you to prepare a report on Genocide. It was distressing indeed to hear that, perhaps inadvertently, you have not mentioned the first Genocide of the 20th century, which was perpetrated on the Armenians by the Ottoman Turkish government. About two million people fell victim in this genocide. Hitler was definitely encouraged by this when he planned the mass murders of countless people, for, it was Hitler who said in Obersalzburg on August 22nd, 1932, when he gave his orders to his S.S. death squads - "after all, who remembers the extermination of the Armenians to-day."

Now that the Committee has requested a new Report, we sincerely hope that you will include the facts concerning the genocide of this unfortunate people.

Sincerely,

Zaven Messearian,

«Մինչ Լոնտոն էի, լրագրի մը մէջ տեղեկութիւն մը կարդացի, թէ ՄԱԿ.ի Ցեղասպանութեան Պայմանագրի եւ Փոքրամասնութիւններու Ենթայանձնախումը ձեզի վստահած էր տեղեկագիր մը գրել Ցեղասպանութեան մասին, եւ զուք չէք յիշատակած 20.րդ դարու առաջին Ցեղասպանութիւնը, որ գործադրուեցաւ Հայերու դէմ Օսմանեան Թրքական Կառավարութեան կողմէ։ Մօտ երկու միլիոն մարդիկ զոհ գացին Ցեղասպանութեան։ Հիթլեր որոշապէս քաջալերած էր այս բանէն, երբ ան ծրագրեց անհամար թիւով մարդոց զանգուածային սպաննութիւնը, քանի Հիթլեր էր որ Օպերսալզպուրկի մէջ 22 Օգոստոս 1939ին, իր SS.ներու «մահուան ջոկատ» ներուն տուած հրահանգին մէջ կ'ըսէր։ — «Այժմ ո՞վ կը յիշէ Հայոց բնաջնջումը այսօր»։

«Հիմա որ Ցանձնախումը ձեզմէ նոր տեղեկագիր մը խնդրած է, անկեղծօրէն կը յուսանք որ այս դժբախտ ժողովուրդին ցեղասպանութեան վերաբերող իրողութիւնը պիտի ընդգրկէք»։

Մինչեւ Դեկտեմբեր 1972, պատասխան չստացայ։ Ուրոշեցի ՄԱԿ.ի Ընդհանուր Քարտուղար Քուրթ Վալդհայմին գրել։ 18 Դեկտեմբեր 1972 թուակիր նամակիս մէջ գրեցի։ —

«Լստ լրագիրներու տեղեկութիւններուն որոնք մեզի հասան, Ռուանտայի պատուիրակութեան անդամ Պրն. Նիկոլեմ Ռուաչիանքիքօ Ցեղասպանութեան չուրջ E/CN.4/Sub.2/L.565 համարակիր տեղեկագիր մը պատրաստած է, 23 Մայիս 1972ին, ՄԱԿ.ի Մարդկային Իրաւանց Ցանձնաժողովի եւ մասնաւրաբար Խորականութեան Արգելման եւ Փոքրամասնութիւններու Պաշտպանութեան Ենթայանձնախումը ինչ համար։

«Ցաւով է որ տեղեակ եղանք, թէ վերոյիշեալ տեղեկագիրը չի յիշատակեր 20.րդ դարու առաջին Ցեղասպանութիւնը, որ գործադրուեցաւ Հայոց դէմ Օսմանեան Թուրք Կառավարութեան կողմէ։ Մօտ երկու միլիոն հոգի զոհ ինկան այս Ցեղասպանութեան։ Հիթլեր որոշապէս քաջալերուած էր ասկից, երբ ծրագրեց անհամար մարդոց զանգուածային ոճիրները, քանի Հիթլեր ինք էր որ Օպերսալզպուրկի մէջ, 22

Օգոստոս 1939.ին, SS.ներու «մահուան ջոկատ»ներուն իր տուած հրահանգին մէջ ըսաւ. — Այժմ ո՞վ կը յիշէ այսօր Հայոց բնաջնջումը («Պատմութիւն Ա. Համաշխարհային Պատերազմին», խմբագրուած Փիթրը Եանկի կողմէ, հատոր 3, թիւ 16, Լոնտոն 1970, Պի. Փի. Ար. հրատարակչատուն) :

«Հայկական Զարդերը նիւթ եղած են բազմաթիւ գիրքերու: Քանի մը հատը յիշելու համար, նշենք. Lepsius J., *Berichte Über die Lage des Armenischen Volkes in der Türkei*. Potsdam, 1916. — Bryce J., *The Treatment of Armenians in the Ottoman Empire, (1915-1916). Documents presented to Viscount Gray of Fallodon, Laid before the Houses of Parliament*, London, 1916. — A. J. Toynbee, *Armenian Atrocities, The Murder of a Nation*, London, 1915. — Guttmann J., *The Beginnings of Genocide*, New York, 1948. — Dr. Herbert Adams Gibbons, *The Blackest Page of Modern History, Events in Armenia in 1915. The Facts and the Responsibilities*, New York, 1916. — Faiez Bek el Ghossein, *Die Türkenherrschaften und Armeniens Schmerzenschrei*, Zürich, 1918. — Nansen Fridjöf, *Betrogenes Volk*, Leipzig, 1928.

«Նիւրեմպերկի նացի պատերազմական ոճրագործներու դատավարութիւնը օրինականապէս պիտի չարդարացուէր եթէ տեսակ մը նախընթաց չըլլար: Նիւրեմպերկի մէջ Միջազգային Զինուորական Ատեանի դատավարութեան ընթացքին՝ ֆրանսական պատուիրակութիւնը թելադրած էր հալածանքը սահմանել իրը անկախ ոճիր մը: Փրոֆ. Անտրէ Կրոյ յիշած է (տես «Զինուորական Դատերու Միջազգային Համաժողով», էջ 293 եւ 360), որ ֆրանսական Կառավարութիւնը, Առաջին Համաշխարհային Պատերազմի հայկական ջարդերուն շրջանին, արդէն իսկ առաջարկած էր «Թուրքիոյ Մարդկութեան գէմ ոճիրներուն» ի տես, թէ դաշնակից Կառավարութիւնները պէտք էին Օսմանեան Դահլիճի բոլոր անդամները եւ անոնց գործակալները անձնապէս պատասխանատու նկատել իրենց արարքներուն համար: (*Foreign Relations of the U.S., 1915, Supp(lement)* p. 981, *British Foreign Office Public Records, F.O. 371/2484*). Եւ այս ազգարարութիւնը Թրքական Օսմանեան իշխանութեան յանձուած էր Կ.

Պոլսոյ Ամերիկեան Դեսպան Հենրի Մորկընթառի կողմէ:  
(*Foreign Relations of the U.S.*, 1915, Suppl. p. 982).

«Լրագրական տեղեկութիւններ կը յայտնեն, թէ նոր  
տեղեկագիր մը խնդրուած է Յանձնախումբէն: Անկեղծօրէն  
կը յուսանք որ Զեր բարի միջամտութեամբ՝ Հայ ժողովուր-  
դին դէմ գործադրուած Յեղասպանութեան իրողութիւնը պի-  
տի ընդգրկուի նոր տեղեկագրին մէջ:

Զերդ անկեղծօրէն  
Զաւէն Մ. Մսըրլեան, Էմ. էլ.

ՄԱԿ.ի Ընդհ. Քարտուղար Քուրթ Վալդհայմին ա-  
ւրստրիական ծագումը նկատի առած՝ յատկապէս գերմանե-  
րէն աղբիւրները նշած էինք: Ապա այլազան երկրորդական  
աղբիւրներէ քաղելով, ՄԱԿ.ի Ընդհ. Քարտուղարին ու-  
շադրութեան յանձնած էինք 1915.ի Հայկական Զարդերուն  
առնչութեամբ, նշելով թէ այդ՝ օրինական հիմերէն մին կը  
կազմէր Բ. Աշխարհամարտէն ետք տեղի ունեցած Նիւրեմ-  
պերկի դատավարութեան:

Մենք, այն օրերուն, անտեղեակ էինք (թէեւ 1979.ին  
առաջինը եղանք զայն յայտնաբերելու մեր յօդուածներով եւ  
հետագային ուսումնասիրութիւններով<sup>5)</sup> թէ 1948ին՝ մի-  
այն ՄԱԿ.ի անդամ պետութիւններուն բաժնուած էր զադոնի  
տեղեկագիր մը, որ ի միջի այլոց կ'անդրադառնար Մեծ Ե-  
ղեռնի առթիւ 1915 թուի դաշնակից պետութեանց տուած ազ-  
դարարութեան՝ Մեւրի Դաշնագրի յօդուած 230.ին, որով  
թուրքիոյ կառավարութիւնը կը խոստանար Դաշնակիցնե-  
րուն յանձնել ջարդերու պատասխանատունները ի հարկէ

5. Զաւէն Մսըրլեան, «Պատմական կարեւոր յայտնութիւն մը. 1948. էն պատրաստուած ՄԱԿ.ի մէկ տեղեկագիրը 8 էջեր տրա-  
մադրած էր Մեծ Եղեռնին»: (*Խոսնակ ամսագիր*, Յուլիս-Սեպ-  
տեմբեր 1979, թիւ 7-9, էջ 25-26): Նոյնը արտատպուած նաեւ  
Զարթօնք օրաբերքէն, 30 Սեպտեմբեր 1979.ի թիւով:  
Zaven Messerlian, A United Nations Report in 1948 related to the  
Armenian Genocide, ՀԱՄԿ Հայագիտական Տարեգիրք, Ան-  
թիլիաս, Նոր Շրջան, Բ-Գ Տարի, 1981-82, էջ 465-476:

Personal

The Honourable  
Kurt Waldheim  
Secretary General of the  
United Nations  
New York, U.N. Headquarters

18 December, 1972.

According to newspaper reports that have reached us, Mr. Nicoue Ruhachyan Xiko of the Rwanda delegation has prepared a report on genocide numbered E/CN.4/Sub.2/L.565 on May 23, 1972, for and on behalf of the U.N. Commission on Human Rights and particularly its Sub-Commission on prevention of Discrimination and protection of minorities.

It is with regret that we became aware of the fact that the said report on genocide does not mention the first genocide of the 20th century, which was perpetrated on the Armenians by the Ottoman Turkish government. About two million people fell victim in this genocide. Hitler was definitely encouraged by this when he planned the mass murders of countless people, for, it was Hitler who said in Obersalzberg on August 22, 1939 when he gave his orders to his S.S.-Death squads - "After all who remembers today the extermination of the Armenians". (History of the First World War, edited by Peter Young, Vol.3, No.16, London 1970 I.P.O Publishing Ltd.).

The Armenian massacres have been the subject of a great number of books to cite a few let us list, Lepsius J. Derichte Über die Lage des armenischen Volkes in der Türkei. Postdam, 1916. Bryce J. The Treatment of Armenians in the Ottoman Empire (1915-1916). Documents presented to Viscount Grey of Fallodon. laid before the Houses of Parliament, London 1916. A.J. Toynbee, Armenian atrocities. The manner of a nation, London, 1915. Guttman J. The beginning of genocide, New York, 1948., Dr. Herbert Aman Gibbons, The Black Page of Modern history. Events in Armenia in 1915. The facts and the responsibility, New York, 1916. Faiez Bek el Choueiri, Die Turkenhetze und Armeniens Schwarzenkreuz, Zurich, 1918. Hansen Fridjof, Mordrænes Volk, Leipzig, 1928.

The Nuremberg Trial of Nazi War Criminals would not have been legally justified had it not been a sort of precedent. During the judgement of the International Military Tribunal at Nuremberg, the French delegation requested that persecution be defined as an independent crime. Prof. André Gide mentioned (International Conference on Military Criminology, P.293,300) that the French government had already proposed during the massacres of Armenians during World War I that in view of these "crimes of Turkey against humanity" the allied Governments should declare that all the members of the Ottoman Cabinet and their agents would be personally responsible for their acts. (Foreign Relations of the U.S., 1915, Suppl. P.901, British Foreign Office Public records F.O.371/2480). The warning had been delivered by the Armenian Ambassador in Constantinople, Henry Morganthau to the Ottoman Turkish authorities. (Foreign Relations of the U.S., 1915, Suppl.P.282).

Newspaper reports indicate that a new report has been requested by the Commission, we sincerely hope that through your good offices the facts concerning the genocide perpetrated on the Armenian people will be included in the new report.

Yours sincerely,

Elwen M. Kassarlian, D.A.



դատուելու համար եւ թուրքիա յանձն կ'առնէր ճանչնալ այդ դատարանը:

1948-ի այդ գաղտնի տեղեկագիրը կը նշէր, թէ ասիկա կը կազմէր Նիւրեմպերկի եւ Թոքիոյի Հրովարտակներուն յօդուած 6(գ) եւ 5(գ)ի նախընթացը: Զգայուն կէտի մը դպած էինք, որուն եթէ Վալդհայմ անձնապէս թերեւս տեղեակ չէր, սակայն վստահօրէն տեղեակ էր Ճորճ Պրանտ, որ մեր նամակին կը պատասխանէր Ընդհ. Քարտուղարին անունով: Ճորճ Պրանտ հետագային, իր 25 Սեպտեմբեր 1979 թուակիր նամակով, մեզ տեղեակ կը պահէր թէ, թէեւ Դոկտ. Լիթավաքին հեղինակն էր Հայոց վերաբերող մասերուն, սակայն ինքն ալ գրած էր տեղեկագրի այլ մասերը, ուստի եւ ընդհանրութեան տեղեակ էր:

ՄԱԿ.ի Ընդհ. Քարտուղարը, արդէն 20 նոյեմբեր 1972 թուակիր նամակով մը՝ ՄԱԿ.ի այդ օրերուն անդամ 132 պետութիւններէն կը խնդրէր Ցեղասպանութեան Կանխարգելման եւ Պատժումի ուսումնասիրութեան Յատուկ Ձեկուցարերին օգտակար ըլլալ, անոր տեղեկութիւններ հայթայթելով: ՄԱԿ.ի Ընդհ. Քարտուղարը առ այդ դիմած էր նաեւ ՄԱԿ.ի ենթակայ զանազան կազմակերպութիւններու (ինչպէս ԻԻՆԵՍՔՕի եւ ԻԼՕի), Շրջանային Միջ-Պետական Կազմակերպութիւններու (ինչպէս Արաբական Լիկային), ինչպէս նաեւ ոչ-կառավարական միջազգային կազմակերպութիւններու (Y.W.C.A.)<sup>(6)</sup>:

Ճիշդ այսպիսի շրջանի մէջ, երբ պատասխաններ եւ վաւերական տեղեկութիւններ կը խնդրուէին, որոնցմէ անտեղեակ էինք մենք այդ օրերուն, վրայ կը հասնէր մեր նամակը ՄԱԿ.ի Ընդհ. Քարտուղարին: Ան զայն կը փոխանցէր 1948ի ՄԱԿ.ի Մարդկային իրաւանց Յանձնաժողովին եւ անոր ճամբով՝ այն Յանձնախումբին, որ «Պատերազմական Ոճրագործներու Դատավարութիւններէն ծագող Մարդկային

6. Nicodème Ruhashyankiko, Study of the Question of the prevention and punishment of the crime of Genocide, E/CN. 4/Sub. 2/L.583, pp. 3-4.

Levon Keshishian, «This and That from New York», Armenian Weekly, Haïrenik Press, Boston 8 February 1973.

UNITED NATIONS  NATIONS UNIES

.....SO 236/1 (2)


22 January 1973

Dear Mr. Messerlian,

I wish to acknowledge the receipt of your letter of 18 December 1972, addressed to the Secretary-General, and to thank you for the information which it contains. The report on the study of the question of the prevention and punishment of the Crime of Genocide to which you refer (E/CN.4/Sub.2/L.565) is the first report on this study. Its purpose was to review briefly the historical origins of the concept of genocide and of United Nations activities relating to its prevention and punishment, and to outline the future course of the study.

The information you have sent us will be kept in mind in the preparation of the next report on the study which will probably include a chapter on the historical background of genocide.

Yours sincerely,



George Brand  
Chief

Section on Prevention of Discrimination  
and Protection of Minorities  
Division of Human Rights

Իրաւանց յատուկ տեղեկութիւններ»ու հիման վրայ՝ կը պատրաստէր գաղտնի, աւելի ճիշդ՝ սահմանափակ տեղեկագիրը (որ Հայկական Զարդերուն յատկացուցած էր իր 368 էջերէն էջ 7-15ը): Այդ տեղեկագիրը պատրաստողներէն էր Յեղային Խտրականութեան Արգելման եւ Փռքրամանութիւններու Պաշտպանութեան Բաժանմունք Մարդկային իրաւանց Բաժնի պետ՝ Ճորճ Պրանտ, որուն կը յանձնուի մեր նամակը առ ի քննարկում եւ պատասխան:

\*

Նախքան նամակիս ՄԱԿ.էն պատասխան գալը, 30 Յունուար 1973.ի երեկոյեան, յանուն Լեւոն Քէշիչեանի, մօտս եկաւ ծանօթ ասմունքող Յակոբ Կիւլոյեանը եւ խնդրեց ՄԱԿ.ի Ընդհ. Քարտուղարին իմ դրկած նամակէս օրինակ

մը: Ինծի յանձնեց նաեւ Լեւոն Քէշիշեանի 22 Յունուար 1973 թուակիր նամակը, գրուած հայերէն լեզուով: Ստորեւ կու տանք այդ նամակը.—

«Յարգելի տիար Զաւէն Մսըրլեան:

«Կը տեղեկանամ, որ յաջող տեղեկագիր մը դրկած էք ՄԱԿ., Մարդկային Խորհուրդի, Ցեղասպանութեան հարցին շուրջ, վերջերս ՄԱԿ.ի կողմէ հրապարակուած տեղեկագրի մը (առնչութեամբ), պատրաստուած Ռուանտացի «մասնագէտ»ի կողմէ:

«Հաւանաբար Զեզի ծանօթ ըլլայ, որ մենք հոս մօտէն կը հետեւինք այս հարցին — մեր investigationը թէ ինչու Հայերը դուրս ձգուած էին այդ տեղեկագրէն: . . . Որոշ պաշտօնեաներէն ու ներսիններէն տեղեկացայ Զեր տեղեկագրին մասին որը պիտի գործածեն: Բայց ես չկարողացայ տեսնել Զեր տեղեկագրիրը: Պիտի խնդրէի, որ անպայման ինծի օրինակ մը դրկէք, (confidential) կը պահեմ, չեմ ուզեր որ պակաս կամ սխալ մը ըլլայ Զեր տեղեկագրին մէջ: Այս կարեւոր է»:

Օնիկ Քէշիշեանէն, որ զարմիկն է լրագրող Լեւոն Քէշիշեանի եւ Օգնական Փրոֆ. էր այդ շրջանին նիւ Եորքի Պետական Համալսարանի Փոցտամ Քոլէճի Քաղաքական Գիտութեանց Բաժանմունքին մէջ, 24 Յունուար 1973 թուակիր անգլերէն լեզուով նամակ մը ստացայ փոստով, ուր կը գրէր.—

«Կը հաւատամ զիս կը յիշես Պէյրութի իմ օրերէս: Ուրախ եմ քեզի հետ կրկին ծանօթանալու հարցի մը շուրջ, որ քեզ եւ զիս կը հետաքրքրէ: Գրեցի Հայկակեան Գոլէճի Տեսուչ Դոքտ. Պանտագեանին, խնդրելով քեզի գտնայ եւ յանձնէ նոյն պատգամը: Կը յուսամ հասցէն, որ կը գործածեմ այժմ, նոյնն է եւ այս նամակը քեզի կը հասնի:

«Անցնող տարին, ՄԱԿ.ը կը փորձէր Ցեղասպանութեան եզրաբանութիւնը սահմանել: Հայկական Հարցը անտեսուած էր եւ այդ վաւերաթուղթին ո'չ մէկ մասին մէջ Հայաստան անունը ներմուծուած չէր: Զարմիկս, Լեւոն Քէշիշեան, ՄԱԿ.ի մէջ, երէկ հեռածայնով տեղեկացուց, թէ դուն բողոքագիր մը, բացատրութիւն մը, նամակ մը կամ յուշագիր մը ներկայացուցած ես, որ ՄԱԿ.ի Յանձնաժողովէն

ստացուած է եւ կը թուի թէ պիտի գործածուի։ Կը յուսամ տեղեկութիւնը ճիշդ է եւ ուրախ եմ, որ ՄԱԿ-ի Յանձնաժողովը վերջապէս որոշ աստիճանի վրայ պիտի վերաբերի Հայկան Հարցին եւս։ Որպէսզի ԱՄՆ-ի եւ Գանատայի մէջ համակարգեալ աշխատանք ընելու կարող ըլլանք, կը ինդրեմ անմիջականօրէն ՄԱԿ-ին ներկայացուցածիդ լուսապատճէն օրինակը։

«Զերմիկս գրած է նաեւ Յակոր Կիւլոյեանին Պէյրութ, Լիրանան, իր նեցուկը ինզրելով քեզ զտնելու եւ քու վաւերաթուղթէդ օրինակ մը ապահովելու։ Երբ վաւերաթուղթը ստանամ, զարմիկիս ՄԱԿ- օրինակ մը պիտի տամ։ Բայց եւ այնպէս եթէ կ'ուզես առանձին իրեն օրինակ մը զրկել, հասցէն է. սենեակ 301, ՄԱԿ-ի Քարտուղարութիւն, ՄԱԿ-, Նիւ Եորք, Ն. Ե. ԱՄՆ.»։

Լուսապատճէն օրինակներ տրամադրեցի Յակոր Կիւլոյեանին, Փրոֆ. Շաւարչ Թորիկեանին եւ այլոց։ Նամակներուն ստացման օրն իսկ Լեւոն Քչշիշեանին օրինակ մը զրկեցի Ռուհաշիանքիքոյին եւ Վալդհայմին գրած իմ նամակներէս, ի միջի այլոց նշելով։ «Զեր խնզրանքին վրայ, զոյգ նամակներուն օրինակներէն կը ներփակեմ, որոնք ինչպէս նշած էք confidential (իսորհդապահական) բնոյթ ունին եւ Զեր անձնական ծանօթութեան համար են»։

\* Ի վերջոյ, ՄԱԿ-էն 22 Յունուար 1973 թուակիր եւ SO236/1(2) համարակիր հետեւեալ նամակը ստացայ. —

«Սիրելի պր. Մարրլեան,

«Կ'ուզէի նշել ստացումը ձեր 18 Դեկտեմբեր 1972 թրակիր նամակին, ուղղուած Ընդհ. Քարտուղարին, եւ շնորհակալութիւն յայտնել իր պարունակած տեղեկութեան համար։ Ցեղասպանութեան ոճիրի Կանխարգելման եւ Պատժումին ուսումնասիրութեան տեղեկագիրը, որուն կ'անդրադառնաք(E/CN.4/Sub.2/L.565), ուսումնասիրութեան առաջին տեղեկագիրն է։ Իր նպատակն էր համառօրէն անդրադառնալ Ցեղասպանութեան եզրին պատմական ծագումին եւ անոր Կանխարգելման ու պատժումին համար ՄԱԿ-ի գործունէութեան մասին, նաև ուսումնասիրութեան ապագայ

ընթացքը ընդգծելու մասին:

«Մեզի զրկած Զեր տեղեկութիւնները ի մտի պիտի ունենանք երբ պատրաստենք մեր յաջորդ տեղեկագիրը, որ շատ հաւանաբար, պիտի բովանդակէ գլուխ մը Յեղասպանութեան պատմական անցեալին (background) մասին»:

Անկեղծօրէն Զերդ

Ճորճ Պրանտ

պետ

Յեղային Խորականութեան Արգելման  
եւ Փոքրամասնութեանց Պաշտպանութեան  
Բաժանմունքի, Մարդկային Իրաւանց Բաժին:

Ուզած էի, որ աշխատանքս գաղտնի մնար, փողթմբուկի չտրուէր՝ որպէսզի մեր դարաւոր ոսոիը չարթննար եւ արգելք չըլլար Հայկական Յեղասպանութեան նշումին: Միայն Լեւոն Քէշիշեան իր «Այս եւ Այն Նիւ Եորքէն» սիւնակին տակ, Հայրենիք օրաթերթի անգլերէն շաբաթաթերթ Armenian Weeklyի 8 Փետրուար 1973-ի թիւին մէջ գրեց հետեւեալը, հակառակ լուրը խորհրդապահական պահելու խոստումին:—

«ՄԱԿ.ի Մարդկային Իրաւանց Յանձնաժողովը ամող-ջութեամբ Նիւ Եորքէն Ժընեւ պիտի փոխադրուի: Յեղասպանութեան հարցը ՄԱԿ.ի մէջ նիւթ է Մարդկային Իրաւանց Յանձնաժողովի Փոքրամասնութեանց Պաշտպանութեան եւ Խորականութեան Արգելման Ենթայանձնախումբին...: Ենթայանձնախումբի քարտուղարական Մարմինը պատրաստելու վրայ է տեսակէտներու մանրամասն հաշուետուութիւն մը եւ ուսումնասիրութիւն մը Յեղասպանութեան մասին, որ յետոյ այս տարի պիտի ներկայացուի Ենթայանձնախումբին: Անցեալ տեղեկագիրը Հայերս չէր յիշած եւ ՄԱԿ.ը ստացաւ կարգ մը գանգատներ Հայերէ, բայց, ի զարմացումն, մեր պրպտումէն ետք [տեսանք թէ] գանգատները շատ քիչ էին: Ես իրապէս նեղուած էի, բայց եւ այնպէս՝ անհատէ մը լաւ փաստարկուած գիր մը ստացած եմ, որ պիտի ծառայէ իրը հիմ (background): Այս անձը Պէյրութ կը բնակի եւ ես ի վիճակի չեմ իր անունը յայտնաբերելու»:

Բարեբախտաբար, Մամլոյ այլ արձագանգ չեղաւ։ Թուրքը շարժնցաւ նախքան Յեղասպանութեան տեղեկագրի հրապարակումը։ Լեւոն Քէշիշեան, 13 Փետրուար 1973.ի շրջնորհակալութեան նամակի մը մէջ, գրեց. «Կ'ուզեմ քեզ տեղեկացնել, թէ իմ անձնական *journalistic investigation*ին (լրագրական պրատումին) հետեւանքով, իմացայ թէ նամակդ հասած էր պէտք եղած տեղը — այս է կարեւոր կէտը։ Շատ լաւ ըրած ես որ պատրաստած ես իրենց համար այս կարեւոր *bibliographyn* (մատենագիտութիւնը)։ Բաւական յոյս ունիմ, որ նոր տեղեկագրին մէջ Հայոց մասին պիտի յիշուի . . . Ռուհաշիանքիքոյի տեղեկագիրը տեսա՞ծ ես։ Ղրկած եմ բոլորին. Դաշնակ, Ռամկավար ու Համայնավար ղեկավարներու, ու ոչ մէկ գիր կամ աղմուկ . . .»։

Քանի մը ամիս ետք, Լեւոն Քէշիշեանէն անթուակիր նամակ մը (զրկուած հաւանաբար Յուլիս-Օգոստոս 1973.ին) կը նշէր ի միջի այլոց. «ՄԱԿ.ի նոր տեղեկագիրը Յեղասպանութեան մասին՝ այս անգամ կը յիշէ Հայերը, Զեր նամակը նկատի առնուած է։ Այս առաջին անգամն է, որ Հայերու անունը կը յիշուի»։

Արդարեւ, 25 Յունիս 1973.ին լոյս կը տեսնէր Նիկոդեմ Ռուհաշիանքիքոյի «յառաջդիմութեան տեղեկագիրը» (progress report) Յեղասպանութեան ոճիրին Կանխարգելման եւ Պատժումի մասին (E/CN.4/Sub.2/L.53), որուն 15.րդ եւ 36.րդ պարբերութիւնները պատմական ակնարկ մըն էին Յեղասպանութեան առնչութեամբ եւ կը գրաւէին տեղեկագրին էջ 6-11ը։ Տեղեկագրին 30.րդ պարբերութիւնը կ'ակնարկէր Հայոց վրայ գործադրուած Յեղասպանութեան եւ ՄԱԿ.ի Ընդհ. Քարտուղարին մեր ուղղած նամակին մէջ մեր գրածին պէս, հոն կ'ըսուէր «20.րդ դարու առաջին ցեղասպանութիւն»։

30.րդ պարբերութիւնը, որ կը բաղկանար միայն երեք տողերէ եւ նոյն էջին ներքեւ 8 տողնոց ծանօթագրութեամբ, հետեւեալն էր . . .

«Անցնելով արդի ժամանակաշրջանին, կը տեսնուի յարաբերաբար ամբողջական փաստերու թղթածրար մը՝ Հայկական Զարդերուն վերաբերեալ, որոնք նկարագրուած են որպէս «20.րդ դարու առաջին ցեղասպանութիւնը»։

Եթէ «20·րդ դարու առաջին ցեղասպանութիւնը» չակերտեալ նախադասութիւնը մէջքերուած էր մեր նամակէն, սակայն տողատակին մէջ նշուած մատենագիտութիւնը մեր նշած գիրքերէն չէր: Ռուհաշիանքիք նշած էր Հայկական աղբիւրներ: Տողատակ թիւ 19ը հետեւեալն էր.

"Victor Gardon, «Le premier génocide du XX<sup>o</sup> siècle», *Etudes internationales de psycho-sociologie criminelle*, n° 14-15, 1968, pp. 57-65. See also inter alia, Prof. M. G. Nersisian ed., Genotsid armenyan v osmankoy imperii : Sbornik dokumentov i materialov, Izdatelstvo AN Armyanskoy SSR, Erevan, 1966; Dikran H. Boyajian, Armenia : The Case for a Forgotten Genocide, Educational Book Crafters, Westwood, New Jersey, 1972. Some of the documents reproduced in the above-mentioned works also relate to persecution and massacres of Armenians during the nineteenth century."

20 Օգոստոսին, Լեւոն Քէշիշեան չսպասելով տեղեկագրին վաւերացումին, իր աշխատակցած հայ մամուլին կ'աւետէր: «Ցեղասպանութեան մասին պատրաստուած նոր տեղեկագիրը կը յիշէ Հայկական Զարդերը»<sup>(7)</sup>: Լուրը կը տրուէր 17 տողնոց հակիրճ լրատուութեամբ, որ թէեւ կը գրաւէր թերթերուն Ա. էջի մէկ անկիւնը, սակայն կարելի չէր ատկից կուահել այն կարեւորութիւնը, որ հետագային պիտի ունենար 30·րդ Պարքերութեան հարցը՝ վերարձարձելու Հայկական Զարցին Ցեղասպանութեան երեսը, շարժումի մղելու Սփիւռքահայ Կազմակերպութիւնները եւ նոր աւիշ ներարկելու նոր Սերունդի ազգային գիտակցութեան եւ պահանջատիրութեան:

ՄԱԿ.ի Մարդկային Իրաւանց Յանձնաժողովի Խորականութեան Կանխարգելման եւ Փոքրամասնութիւններու Պաշտպանութեան Ենթայանձնախումբի ժողովը կը գումարէր 3-21 Սեպտեմբեր 1973ին Ժընեւի մէջ եւ Նիկոդեմ Ռու-

7. Ազդակ լուրը կու տար 20 Օգոստոսին, իսկ նիւ նորքի Armenian Reporter՝ 23 Օգոստոս 1973-ին (Զ. տարի, թիւ 41, Ա. էշ):

Հաշիանքիքոյի պատրաստած նոր տեղեկագիրը (*progress report*) , 19 Սեպտեմբեր 1973.ի երկու յաջորդական նիստերէն ետք , խնդրոյ առարկայ Ենթայանձնախումբին կողմէ կը վաւերացուէր միաձայնութեամբ : 30.րդ Պարբերութիւնը ծնած էր :

18 եւ 19 Սեպտեմբեր 1973.ի նիստերուն կը նախագահէր Եգիպտոսի ներկայացուցիչ Ահմէտ Խալիֆան : ՄԱԿ.ի վերոյիշեալ Ենթայանձնախումբին անդամ 27 երկիրներու (Աւստրիա , Պուլկարիա , Պելուռուսական ՍՍՀ. , Չիլի , Կիպրոս , Դոմինիկեան Հանրապետութիւն , Էկուատոր , Եգիպտոս , Նիքարակուա , Հոլանտա , Փաքիստան , Փանամա , Փերու , Ռումանիա , Սենեկալ , Սիեռա Լէոնէ , Թունուզ , ԱՄՆ. եւ Զայիր ) ներկայացուցիչները հոն ներկայ էին : Թուրքիան , որ մաս չէր կազմեր Ենթայանձնախումբին , որպէս ՄԱԿ.ի անդամ , ներկայ էր իր դիտող : Յունաստանի ներկայացուցիչ էրիքա Տահի եւ Ղանայի ներկայացուցիչ Ֆ. Ք. Սեքիամս հետեւեալ բանաձեւը կը ներկայացնէին . —

[Ենթայանձնախումբը] «կ'արտայայտէ իր շնորհակալական գնահատանքը մասնաւոր զեկուցաբերին , անոր կատարած արժէքաւոր աշխատանքին համար : Կոչ կ'ուղղէ այն կառավարութիւններուն , որոնք մասնաւոր զեկուցաբերին տակաւին չեն փոխանցած իրենց տրամադրութեան տակ գտնուող եւ Ցեղասպանութեան ոճիրին Արգելման ու Պատժումին վերաբերող տեսակէտներն ու տեղեկութիւնները , որպէսզի կարելի արագութեամբ կատարեն ատիկա :

«Կը խնդրէ մասնաւոր զեկուցաբերէն , որ շարունակէ իր ուսումնասիրութիւնը եւ Ենթայանձնախումբին 27.րդ նիստին ներկայացնէ աւելի ընդլայնուած զեկուցում մը , հիմնուելով Ենթայանձնախումբի 26.րդ նիստին ընթացքին արտայայտուած տեսակէտներուն եւ այս հարցին շուրջ տարւած վիճաբանութիւններուն վրայ :

«Կը խնդրէ ՄԱԿ.ի Ընդհ. Քարտուղարէն , որ անհրաժեշտ աջակցութիւնը տրամադրէ Ենթայանձնախումբի մասնաւոր զեկուցաբերին , որպէսզի կարենայ իր ուսումնասիրութիւնը շարունակել » :

Սոյն բանաձեւին դէմ կ'առարկէր Փաքիստանի ներկայացուցիչը։ Սակայն բանաձեւը միաձայնութեամբ կ'ընդունվի Ենթայանձնախումբին կողմէ։ Ուստի 1948. էն ի վեր առաջին անգամ ըլլալով, ՄԱԿ.ի մէկ պաշտօնական վաւերաթուղթին վրայ կը նշուէր Հայկական Ցեղասպանութիւնը<sup>(8)</sup>։

Երիտասարդ Հայ երկշաբաթաթերթին մէջ, Ժ[իրայր] Դ[անիէլեան], «Հայկական Ցեղասպանութիւնը ՄԱԿ.ի պաշտօնական արձանագրութիւններուն մէջ» խորագրով գրութեան մէջ, առաջին անգամ ըլլալով կ'անդրադառնար մեր դերին, 1 Դեկտեմբեր 1973. ին։ Գրութեան վերջաւորու-

E/CN.4/Sub.2/L.583

English

Page 10

.....

"Religious genocide was also perpetrated against the Huguenots on St. Bartholomew's Day (1572). This gave Pope Gregory XIII occasion to celebrate a Te Deum. The persecution of Protestants in Spain was also a case of genocide." <sup>18/</sup>

30. Passing to the modern era, one may note the existence of relatively full documentation dealing with the massacres of Armenians, which have been described as "the first case of genocide in the twentieth century". <sup>19/</sup>

31. Without undertaking a detailed analysis of the genocide committed by the Nazis <sup>20/</sup> - which would exceed the scope of this historical survey - it should be noted that the idea of genocide was an integral part of the racist ideology of national socialism and of its conception of war as a means of colonizing the occupied territories after their populations had been exterminated or decimated. The Nazi intention to destroy nations, races and religious groups in accordance with a pre-established plan was manifested well before the Second World War. <sup>21/</sup> However, as one writer has noted, it was the war which offered the Nazis the most appropriate occasion for carrying out their policy of genocide. <sup>22/</sup>

32. In order to destroy national, ethnic, racial or religious groups, the Nazi occupying authorities drew up a veritable genocide plan which was adapted to specific situations in the various countries. <sup>23/</sup>

<sup>18/</sup> Dr. Bauer, loc. cit., p. 10.

<sup>19/</sup> Victor Gardon, "Le premier génocide du XXème siècle", Etudes internationales de psycho-sociologie criminelle, No. 14-15, 1968, pp. 57-65. See also, *inter alia*, Prof. M. G. Nersisian ed., Genotsaid armyan v osmanskoj imperii: Sbornik dokumentov i materialov, Izdatelstvo AN Armyanskoy SSR, Erevan, 1966; Dickran H. Boyajian, Armenia: The Case for a Forgotten Genocide, Educational Hor-Crafters, Westwood, New Jersey, 1972. Some of the documents reproduced in the above-mentioned works also relate to persecution and massacres of Armenians during the nineteenth century.

<sup>20/</sup> See also the preliminary report (E/CN.4/Sub.2/L.565), paras. 12-22.

<sup>21/</sup> See, for example, R. Lemkin, "Genocide: A New International Crime", Revue internationale de droit pénal, No. 10 (1946), pp. 361-362; O. Wormser-Migot, "Les phases du pré-génocide nazi (1933-1940)", Etudes internationales de psychosociologie criminelle, No. 11-12-13 (1967), pp. 3-7.

<sup>22/</sup> R. Lemkin, op. cit., p. 81.

<sup>23/</sup> Loc. cit.

/...

թեան, Ժիրայր Դանիէլեան կը խորհրդածէր. «Այս բոլորէն ետք, կարելի չէ տիսուր մտածում մը չունենալ. անձ մը, յամառ հետապնդումներով, կը յաջողէր հոն, ուր կազմակերպութիւններ, ազգին ճակատագիրը տնօրինող ղեկավարներ ձախողած են ցարդ։ Պր. Մսըրլեանի աշխատանքին արդիւնաւորութիւր ապացոյց մըն է, թէ կարելի է յաջողութեան հասնիլ։ Սակայն հարկ է գիտնալ միջոցը, կերպը . . .»<sup>(9)</sup>։

\*

**Այս է պատմութիւնը 30·րդ Պարբերութեան Ծննդոցին։**

Շատ երկար է յաջորդ պատմութիւնը 30·րդ Պարբերութեան նկատմամբ եղած թրքական հակազդին՝ անոր ջընջումին համար, ապա հայկական կազմակերպութիւններուն եւ անհատներու համազգային ճիգին՝ անոր վերահաստատման գծով, մինչեւ որ 1985·ին յանգեցաւ նոր 24·րդ պարբերութեան մը ծնունդին<sup>(10)</sup>։

### ԶԱԻԿՆ ՄՍԼՐԼԵԱՆ

8. Զաւէն Մսըրլեան, «Հայերու դէմ գործուած Ցեղասպանութիւնը ՄԱԿ·ի Մարդկային իրաւանց Յանձնախումբին առջեւ», (Երիտասարդ Հայ երկշարաբարքերը, Պէյրութ, 4 Մայիս 1974, թիւ 92, էջ 12)։
9. Ժիրայր] Դ[անիէլեան], «Հայկական Ցեղասպանութիւնը ՄԱԿ·ի պաշտօնական Արձանագրութիւններուն մէջ», (Երիտասարդ Հայ երկշարաբարքերը, Պէյրութ, 1 Դեկտեմբեր, 1974, թիւ 88, էջ 11)։
10. Լեւոն Քէշիշեան, 1983ին, Ամերիկահայ անգլիակիր մամուլին մէջ կը գրէր. «Զաւէն Մսըրլեան, Տնօրէն Պէյրութի Հայ Աւետ. Գոլէնին, շատ գործօն եղած է այս աշխատանքին մէջ, որ ի վերջոյ յանգեցաւ 30·րդ Պարբերութեան ՄԱԿ·ի կողմէ որդեգրումին։ Շատ ծանր աշխատած է, յայտարարութիւններ հայրայրած, նամակներ գրած ՄԱԿ·ի Ընդհ. Քարտուղարին, իր մեծագոյն նըպաստը եղած է գտնելու բացայացնել ՄԱԿ·ի մէկ սահմանափակւած վաւերաբառողբը (E/CN.4/N.20, 20 Մայիս 1948), զոր ևս ՄԱԿ·ի մէջ չկրցայ ձեռք գգել։ Մէկը փնացուցած կամ վերցուցած է այս կարեւոր վաւերաբառողբը [ուր յստակ ակնարկութիւն կար Մեծ Եղենին, էջ 7-15]։ (Armenian Weekly, 27 August 1985, «This and That from New York», by Levon Keshishian).